

31

2535

Loranthus spragueanus

pueris. Myrsinaceae

Красноте

1000
1000
1000

(31)

84
Վ-79 Կովկասի ֆրանչեզ

ԱԶԱՏ ՄԱՏԵԱՆԱՐ

Թիվ 37

ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՅԼԵԱՆԻ

ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ե.

ԲՐՈՒԽՈՍ Ա.

ՈՂՔԵՐԳՈՒԹԻՒՆ

ՀԻՆԳ ԱՐԱՐՈՒԱԾ

ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Ե. Պ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՎՀԵՍՈՐԵՎՈՐ

Կ. Պոլիս Զազմազնը թիւ 24—26



Հ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐ. Յ. ԱՎԱՋՈՒԹԵԱՆ Եւ ՈՐԳԵՐ

84
Վ-79

1910

2011

37570-ար

ԲՐՈՒՏՈՍՈՒԱ.

ԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՁԻՆՔ

ԲՐՈՒՏՈՍՈՒ	ՎԱՂԵՐԻՈՒՄ
ԿՈԼԴԱՏԻՆՈՒ	ՃՈՂՈՎՈՒՐԴ
ՏԻՏՈՒ	ԾԵՐԱԿՈՅՑ
ՏԻՔԵՐԻՈՒՄ	Դ'ԻՒԱԿԻՑՔ
ՄԱՄԻՒԻՈՒ	ԶՈՐԱԿԱՆՔ



(5198-55)

21020 - 60

ՏԵՍԻԼԱ

ՌԵՊՈՒՏՈՍ, ԿՈԼԴԱՏԻՆՈՒ

ԿՈԼ. — Ո՞ւր քեզի հետ բռնի տաճիկ զիս կուզես, ո՞վ թրուտու տուր ինձի այդ դաշոյնս որ գեռ սիրելուոյս արեամբը կը ծխայ առուր որ սրախա մէջ...

ԲԲՈ. — Սյդ զաշոյնը, որ ալ սրբազն գործիք մը եղաւ մահաւուն, կերպնում որ նախ ուրիշներուն արեանը մէջ պիտի լողայ: Առ այժմ պէտք է որ հոս բարոր Հոռվմայ ժաղովուրդը վկայ ըլլայ քու անհան ցաւոցդ ու իմ արգար սրամառութեանս:

ԿՈԼ. — Ահ ոչ, ամենուն աչքին կուզեմ պահուքաիլ ես. չկայ միսիթարութիւն ահաւոր թշուառութեանս. սուրը, առ սուրը միայն արցունքներու վերջ առաջ պիտի:

ԲԲՈ. — Սարսարելի վրէժիմաղրութիւնէ մը պիտի բղխէ քեզի միսիթարութիւն. ու գո՞ւ պիտի ըլլաս, կերպեա քեզի թրուտու. ո՞վ պարկեշա ու անմեղ արիւն արիասիրա Հոռվմայեցի Տիկնոջ. Հոռվմայ ազատութեան կրակներ պիտի ցատկեցնես գուն այսօր:

ԿՈԼ. — Երանի թէ այդ յոյսը անհնայի ես. մենուկէս առաջ կատարեալ վրէժիմաղրութիւնն...

ԲԲՈ. — Յուսամ, մանուանդ թէ սոսոյ եւ ապահով եղիք. փափաքելի օրն ու վայրկեանը հասաւ վերջապէս. հնուց ՚ի վեր սորտն մէջ պահած վասնաւոր, բայց վեհ խորհուրդներս կրնան վերապէս յայտնաւիլ Հոռվմայ զիմացը, զուն վասարախա ամուսին, կրնաս, կրնաս վրէժիմաղր քաղաքացի մը դանալ այսօր. գու ինքնին պիտի օրնեն այդ անմեղ արիւնը որ փուձ տեղը թափաւած պիտի չկայ, թէ որ դուն ալ քու արիւնդ ուզես զոնել հայրենեաց:

Այս՝ հայրենիք, որուն համար քեզի հետ կուղէ ապրիլ ու մասնիկ Բրուտոս:

ԿՈՂ. — Ո՞չ, ի՞նչ սրբազն անուն երաւ բերնէդ. մինակ հայրենեաց համար կերպնում ապրիլ ես ալ. մեծ պիտի ըլլայ նաև վրէժինապրոթիւնա. պիտի տեսնայ Հոռվմ որ եթէ այդ նախատինքը կայծակի պէս զարկաւ զիս, կայծակնանար հարուածով մը կրնայ պատմել Կոլլատինա անօրինին գլուխը, որ այնշաբի յանդինեցաւ:

ԲՐՈ. — Կեցես ուրեմն ու ինձի հետ մէկանդ վազէ՛ այդ ասպարէզը, որուն ծայրը Հոռվմայ փրկութիւնը կեցած է. Աստուած մը չունչ կուտայ ինձի, Աստուած մը կը քաջալերէ զիս ու կորուայ սրբափ մէջ «Բրուտոսէն ու Կոլլատինաէն կապաէ Հոռվմ կեսնիք ու ազատոթիւն»:

ԿՈՂ. — Վսեմ ու Բրուտոսի արժանի յոյս է քուկինդ. վաս է անփկայ որ կառաւածով կը սաշարուի, երբ հայրենիքը վասնիք մէջ է. կամ անօրէն Տարկուխնուին բռնութեան լուծը կը թօթվենք այսօր, կամ Հոռվմայ հետ մէկ տեղ կը կործանինք մննք. բայց նախ վրէժնիս տոննելով:

ԲՐՈ. — Ազատ ըլլանք կամ թէ ոչ, մեր անկմանը մնջն պիտի կանգնին բարձրանան վրէժինը լուսամբ ու վասքը, գուն գուցէ լը սոծ չես այդ սարսափելի երգումը որ Լուկրէտիային զողգոշուն աշրաբէն սուրը ետ քաշելու առենա ըրի. այդ սուրը որ գեռ ձեռքին մէջ կը սփնեմ. նոյն երգումը պիտի կրկնեմ ու հրասարակեմ այսօր բոլոր Հոռվման զիմացը ու թշուատ Լուկրէտիայի անկենդան մարմարն վըրայ: Երբ արեւը ծագի, ժողովուրդը գունդագունդ պիտի զիգուի հրասարակը, ու սարսափը պիտի պատէ զիրենք, արդէն Վաղերիսափ ձեռքով տարածվեցաւ աղեսալի զիգուածին համբաւը. բայց ի՞նչ պիտի ըլլան ամեննքը երբ լսեն զեղեցիկ ու պարկեշտ Լուկրէտիային անձնասպանութիւնը իւր նախատինքը ջնջելու համար. վաստան եմ իրենց կատալութեանը՝ որչափ խմինիս, բայց գուն պէտք է որ գերմարդկային սիրու մը սահնա այսօր, կրնաս աղեկասուր տեսարանէն աչուներդ մէկի գարձնել, կը չնորհեմ այցչափը քու անհուն ցաւոցդ, բայց պէտք չէ հեռանաս առկէ. իմ կատալի խօսքերէս աւելի քու տիտուր ու ցաւազին կերպարանքը կրնայ բարկութիւնը զրգուել ժողովրդին՝ որ բռնութեան սակ կը տառափ:

ԿՈՂ. — Ո՞վ Բրուտոս, այն Աստուածը որ քու բերնովդ կը խօսի, արդէն իմ ցաւս անողոքի կատալութեան փոխեց. մեծատիրա

Լուկրէտիային վերջին խօսքերը աւելի ստոտիկ կը ննջն ականջու ու սրախ մէջ. կրնամ ևս ակարանալ իրեն վրէժը առներու, երբ ինքը այնչափ գիւցադնական քաջութեամբ իւր խմկ ձեռուներովը ծաղվկ կենացը թելերը կարեց. անօրէն Տարկուխնուին արիւնէն ըլլալս, ցաւ է ինձի. այդ նախատինքը իւր արևանը մէջ կրնամ սրբել ես այսօր:

ԲՐՈ. — Ո՞չ, անմոց պիղծ արիւնէն ծներ իմ ես աս. բայց պիտի տեսնայ աշխարհը, որ ես աւելի Հոռվմայ որդին եմ քան թէ Տարկուխնեանց քրանչը. ու որչափ Հոռվմայեցիի անարժան արիւն որ կայ երախներուս մէջ կերպնում ես ամենն ալ փոխել հայրենեաց համար թափերով զայն. բայց ահա ժողովուրդը բազմութեամբ հոս կը դիմէ. ժամանակն է խօսելու:

ՏԵՍԻԿ Բ.

ԵՐՈՒՏՈՍ, ԿՈԼԱՏԻԽՆՈՍ, ԺՈՂՈՎՈՒՐԴ

ԲՐՈ. — Հոս եկէք, ո՛ Հոռվմայեցիք. մտիկ ըրէք ինձի. մեծ ու ահաւոր պատմութիւններ պիտի լսէք ինձմէ:

ՃՈՂ. — Ո՞վ Բրուտոս, իրու է ինչ որ լսեցինք:

ԲՐՈ. — Տեսէք, այս անմեղ ու անձնասպան Հոռվմայեցի ափկնոց զաշոյնը որ զեռ իւր արեամբը կը ծիայ: Ահա իւր ամուսինը, բռնութիւնը ցաւն ու սոսկումը զինքը սպասեր են. զեռ կասպի, ինչւան որ տեսնայ կար կար եղած ձեր բարկութեանը զիմացը այդ վասշուեր Սեսասոր. ես ալ կապրիմ, որպէս զի տեսնամ ան օրը որ Տարկուխնեանք բարութին հաղածուին Հոռվմայէն:

ՃՈՂ. — Ո՞վ անլուր զիգուած:

ԲՐՈ. — Դուք հիմայ ազգութեամբ ու ցաւով լցուած, գժբաղդ ամունոյն վրայ տիտուր ոչչուներ կը նետէք: Այս, ո՛ Հոռվմայեցիք, անելք զինքը, իւր ճակուին վրայ նկարուած անելք զուք ամինքն նիդ ալ ձեր նախատինքը. այդպիսի գառն զիմակի մէջ պէտքը չէ որ ինքզինքը սպաննէ. բայց չի կրնար ասանց վրէժիսնը լուսն ապրիլ առկայն թող զազրին արցունքները, ալոյ ու ազշութեան ժամանակը չէ. ինձի, ո՛ Հոռվմայեցիք, իմ վրաս զարձացէք կատալութեամբ ձեր աչուրները, զուց իմ աշուրներէս աղասաւթեան մէկ քանի կոյցներ թոցին ու բորբոքեն զձեղ. ես եմ Յունիս Բրուտոս, ու

այնչափ առեն յիմար կարծեցիք, վասն զի այնպէս կեղծեցի . միշտ բանաւորներու մէջ գերի ապրելով կապահի այն ժաման որ զիս ու հայրենիքս միանգամայն ազատում անոնց անգութ ձիրաններէն . Ասու ուածներուն որոշած այդ հանգիստաւոր ժամը հասաւ վերջապէս . գերսութեան վիճակէն մարդկութեան վիճակը համախ ձեր ձեռքնէ հիմայ . ևս, ձեզի համար, մեռնել կը փափաքիմ միայն . միայն թէ ևս ըլլամ առաջինը ազատութեան մէջ մեռնող ու քաղաքացի Հոռվմայ :

ԺՈՂ. Ո՞հ, ի՞նչ կը լուսնք . ի՞նչ վեհութիւն եւ ոյժ ունին իր խօսքերը . բայց ակար ենք մենք . ի՞նչպէս կրնանք դէմ զնել զօրաւոր բանաւորաց :

ԲՐՈ. — Դուք ակա՞ր էք . ի՞նչ կը սէք . այդպէս կը ճանչնաք գուգ զձեզ . ձեր սրախն մէջ շատոնց համարիս առանութիւն կար անորէն Տարկուինեանց զէմ . իրենց բանակալ իշխանութիւնը վերջին առակալի ու անգութ օրինակը աչուրներնուգ վիմացը բերէք մէյմը . ձեր բարձրագեալ բարկութեանը զրպիս , համախոն ու վլուխ ըլլայ Կոլրասինուան ու Բրուտասին կատաղութիւն ձեր ազատութիւնը կը խորհիք դուք ու ինքդինքնիդ ակար կը կարծէք ու զօրաւոր կը սեպէք . բանաւորները, ո՞րն է իրենց այժմ . որո՞նք են իրենց զենքերը . Հոռվմական ոյժ և Հոռվմէական զէնքեր . Լուկրէտիոս գժբաղզ ալլըկունը արինուվը թաթիստած արդէն իմ խորհրդավս բանաւորին բանակը գնաց . առան զինքը զինուարները ու խեցին սակափ գիպուածը գուցէ հիմայ վաստութեան զրօշակները պատակով, ու ազատութեան զըրօշները բացած մեզի վասթավ օդութեան կը վագեն . դուք քաղաքացիք, ուրիշներուն պիտի թողուք բանաւորաց դէմ նախ և առաջ զէնք վերցնելու սպասիւք :

ԺՈՂ. — Ո՞հ ի՞նչպէս կը բորբոքեն մեր սրակերը բուխոսքերդ . ալ ի՞նչ բանէ կը վախնանք, եթէ ամենքս միարան ենք :

ԿՈՂ. — Ձեր ազնուական ու անհամբեր ցասումը կարծես թէ նոր կենաց կը հասւիրեն զիս . ևս բան մը չեմ կրնար խօսիլ, վասն զի արցունքը իմ ձայնս կը կարէ . բայց թող իմ տեղս խօսի իմ Հոռվմէական սուրս . ևս առաջին կը մերկացնեմ զայն, ու զետենի վրայ կը նետեմ պատեանք, որ հոն կենաց ինչուան ետքը . ով սուր, զքեզ կամ բոնաւորին կամ իմ սիրաս կերպնում միել . դուք առաջին պիտի ըլլաք ինձի նետեւելու, ով հարք և ամուսինք . . . բայց ի՞նչ առաջան է այդ . . .

ԺՈՂ. — Ո՞վ ահազին տեսիլ . տեսէք ազնուական ափկնոջ գաղուլը կը սասնին հրապարակին մէջ :

ԿՈՂ. — Այո՛, ո՛ Հոռվմայեցիք . այդ ազնուական ափկնոջ վրայ դարձուցէք ձեր աչուրները եթէ կրնաք . իւր անշունչ մարմնը, մահափիթ վերքը, ու անմեղ մաքաւր արփենը կը պոտան ձեզի «Այսօր կամ ազատ պիտի ըլլաք, կամ պիտի մեռնիք, ո՛ Հոռվմայեցիք» :

ԺՈՂ. — Այո՛, ամենքնիս ալ կամ ազատ պիտի ըլլանք կամ պիտի մեռնիք :

ԲՐՈ. — Մաֆկ ըրէք հիմայ Բրուտասին, թշուառ կնոջ արխնապից գիակին վրայ նոյն խոլ այն սուրը որ իւր սիրաը միաց կը բարձրացնէ հիմայ Բրուտաս, որ բոլոր Հոռվմայ գիմացը կը նորոգէ այդ երգաւմը որ արդէն անոր օրհասական մարմնոյն վրայ երգաւոնցեր էք : Քանի որ սուր մը կը կրեմ ևս, քանի որ օպը կը չնեմ, Տարկուինս սուր պիտի չի կտիչ Հոռվմայ մէջ, և ոչ ոք բանաւորի գարշելի անունը կամ իշխանութիւնը պիտի ունենայ : Աստուածները մոխիր գարձնեն Բրուտոսը, թէ որ ձշարփաւ ու անկեղծ չխօսիք . կերպնում նաեւ Հոռվմայ բոլոր բնակիչները ազատ՝ հաւասար ու քաղաքացիք ընել . քաղաքացի եմ ևս ալ և ոչ աւելի . մինակ օրէնքն է թագաւոր ու ևս անոր առաջին հապատակ :

ԺՈՂ. — Այո՛ օրէնքը, ամենքնիս մէկ բերան նոյնը կերպնունք մենք ալ, ու Կոլլաայնասէն աւելի թշուառ ըլլանք, թէ որ երգումնիս սուրի տակ տակ առնենք :

ԲՐՈ. — Ճշմարիտ Հոռվմայեցիքի մը պէս կը խօսինք հիմա . ձեր միութեան զօրութեանը գէմ բանաւորն ու բանութիւն պիտի շշրին ու կործանին . առ այժմ արիշ բան պէտք չէ, բայց եթէ զոցել քաղաքին գուները անոնց զէմ . ի՞նչ բարերախտառութիւն որ արդէն Հոռվմէն գուրս զանուեցան իրենք :

ԺՈՂ. — Բայց դուք Հոռվմայ հիւսպասոս ու հայր պիտի ըլլաք միանգամայն, դուք ձեր միախն ու իմաստութիւնը, խոկ մենք մեր սուրերն ու պատերը պիտի մատուցանք Հոռվմայ :

ԲՐՈ. — Գացէք ուրեմն ու քարոզեցէք բոլոր քաղաքին մէջ, որ բանաւորք դուրս մնային, ու ալ պիտի չի կրնան ներս մտնալ, ազատութիւնը մեզի նեա է, բայց օրինաւոր և սուրը ազատութիւնն, կոտրեն ամենքը գերութեան ժանդաները ու վախի և սարսափի յաջորդեն քաջութիւն և յայս, ու անխախտ հիմանց վրայ հաստատենք մեր ազատութիւնը :

ԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Բ.

ՏԵՍԻԼ Ա.

ԾՐՈՒՏՈՍ, ՏԵՏՈՍ

Տի՛Տ. — Ինչպէս որ հրամացիցիք հայր, բարսր ծեղակայար հրամաւեցան մեծ ժաղավթին. բոլշանդակ Հռովմը քու մէկ նշաննիդ հոս զիմացգ պիտի ունենաս. միտքս առշախեան մէջ հողիւ կրնամ ըմբռնել թէ ինչպէս յանկարծակի Հռովմայ Տէրը եղար:

Բի՛Ռ. — Ես ինքայնիքիս տէրն եմ, և ոչ Հռովմայ, ո՞վ Տիմուռ ոչ ալ արիշ տէր մը պիտի ըլլայ երրեք հն. ես իրեն համար երգում ըրի, ևս որ ինչուան հիմայ վաս գերի մըն էի. դուք զիս ծառայ անսաք երբ բանաւորին սրբուցը հետ խր պարագին մէջ զձեղ վերսութեան մէջ կը մեծցէի. անսարդ ու բանաւութեան առաջ ճնշուած հայր մը չը կրնար արանութեան մնունզը առաջ ձեզի. ո՞հ, թէ որ հիմայ աղաստութիւնը անչափ քաղցր ու վասաւոր կերեւայ աչքիս, դուք սրբեակի իմ, դուք եք պատճառը, աներիլիւզ քաջութեան ու աղաստութեան առւած օրինակներս, հիմայ աւելի բարչոքեն զձեղ ու թօջափեցէք ձեր սրաբին մէջն ամէն վասանուցեան խորհուրդները որ իմ առջի ծառայական վիճակս կրցաւ ազգել ձեզի, դո՞ւ սրաբ մնոնիմ ևս այն օրը, որ աղաս քաղցրացիներ մէջ պիտի իշողում իմ որդիքներս:

Տի՛Տ. — Հա՛յր, քու վանմ որտեղ, որ միշտ մեր աչքին զիմացը կը փայցէր, բախար ասկէ աւելի մեծ ու վասաւոր ասպարէզ մը չը կրնար բանուզ. եբանի մեզի թէ որ կրտենանք օգասակար ըլլալ մեր հօրդ խր վիճ խորհուրդը կասարելու համար. բայց մեծ ու սակալի են նաև աղօկելիները. սամիկը միշտ վավիսական է. ո՞վ զիւէ որ աշխափ օգնականներ ունին վես Տարկութնեանք:

Բի՛Ռ. — Թէ որ ամենեւին արգելք մը չըլլար, զործք թեթեւ ու Բրուտոսին անարժան զործ մը կըլլար. բայց թէ որ Բրուտաս արգելքներէ վախնար, արժանի չը անանկ վասմ խորհուրդ մը կասարելու. միացուր ուրեմն քու երխասարդական անչչ հսամնդէ հօրդ անշարժ ու անաշառ վիսաւորութեանք, ու այսպէս Բրուտոսին ու Հռովմայ սրգին պիտի լիսա միանգաման. բայց եղբայր ան հոս կաւզայ. անանանք ինչ լուր կը բիրէ մեզի:

ՏԵՍԻԼ Բ.

ՏԻՐԵՐՈՍ, ԵՐՈՒՑՈՍ, ՏԵՏՈՍ

Տի՛Տ. — Սիրեցեալ հայր, աւելի յարմար առեն չի կրնար հոս հանգագի քեզի. աւախաւութեամի քեզի կը վնասուէի. ասամիկ վաւութարէս չունչ կարեցու. անսապիր զգացմանքներ սիրս կը զրգեն. անսայ մօմէն Տարկութնուները, անսայ ու չի զալացի:

Տի՛Ռ. — Ի՞նչ եղաւ:

Բի՛Ռ. — Ականասես ըլլալով համագուեցայ հիմայ որ ինքն է ցած բոնուկալ մը: Գուոզ թագաւորը բակուն պէս Հռովմայ ալեկոծեալ չարգումը, իւր անօրէն սրգւան հետ թագուց բանակը. ու արտօրալով գէպի քաղաքը. կը վազէր ընսիր զօրաց խումբով մը, ու արդէն հասեր էին իմ սրչանարմանութեանս յանձնուած Կարմենեան դունը քով. ո՞հ, որչափ բախտաւոր գանուեցայ ես. բանաւորաց գէմ ես նախ մերկացուցի սուրու. երկաթէ գուուր ամրացուցած ու գոց էր, ու ես քան զօրականով ամնաքնիս ալ ձիու զրաց զուրու կեցած կազատէնք. ու ահա յանկարծ բաղմանիւ զունդ մը գէպի մեզի կը վազէր սպանալից աղաղակներով. բնել աւենալ, զանոնք ձննչալ ու առանեամերկ վրանին յարձակիլլ մէկ վայրկենի զործ եղաւ. բանաւոր և զերիք աղաստութիւնն ու մահք տեսն մեր սուրերուն ծայրը. իրենցմէ տապր հոգին աւելի զլարեցան վրաւոյ մէջ, մնացարզը վախան ու ամենեն տաչ բանաւորը. երկայն ասեն զիւրնք հաբածելէն եռքը ես գարձայ այս յազմթութեանս աւեսար վաւութ քեզի բերելու:

Բի՛Ռ. — Յազմթութիւնը թէպէւաւ սպամիկ է սակայն բարեզաւշակ պիտի ըլլայ այս սկիզբը պասերազմին. կուզէր ես ոլ մասնակց ըլլալ անոր. ծակաս ու ծակաս իրենց վիմոցը կենալին աւելի մեծ վափաք մը չկայ պատիս մէջ. ո՞հ, ինչու չիմ կրնար մի և նոյն սունց վաշաբին մէջ, հրապարակը, լեզու միաբա ու սուրս զործածել միանգամանը. բայց այսպիտի պազիքներով շատ զարծքեր մէկակ կասարել:

Տի՛Տ. — Հա՛յր, այդ վասերը ցրուելս եաքք երբ կը զատնացի գէպի պարապին, հետուն ձիու սպիտի մը ձայն լուցի որ մեզի կուզու, ես զարծոյ ու անսայ բանաւորին կողմանէ մինակ ու անզին

մէկը կը յաստջանար ձեւքը ձիթենիի ձիւղ մը բոհած . հասաւ ինձի
ու խոնարհ կերպարանքով մը խաղաղութեան պատասխանաւոր ըլլալլ
ու խոնարհ կերպարանքով , կը ինդիքէր Հոռվիմ մանալ . Բրուտասին ու ծերո-
կուտին պայմաններ ու գաշխնք բերեր եմ կըսէր :

ԲՐՈՒ . — Եւ ո՞վ էր ոցդ գեսպանը :

ՏԻԲ . — Մամիլիս . ըսի իմ զօրքերաւո որ հոկեն իր վրաց
քաղքին գուրս , ու ես քեզի եկայ , իմանալու համար թէ Բնչ պէտք
է ընել :

ԲՐՈՒ . — Աղջկ ժամանակին հասաւ ինքը , ասկէ առելի հանդի-
սաւոր որ մը չենք կրնար ընարել բռնաւորի մը զեսպանին աչքին
ներկայացնալու համար . զնո՞ւ , փնտու՞ , ու հետդ բեր զինքը հոս .
թող խօսի բարոր Հոռվիմաց զիմոցը եթէ կը համարձակի . եւ յուսած
որ Հոռվիմաց արժանի պատասխան մը պիտի ընդունի :

ՀԻԲ . — Կերթամ ես իրեն :

ՏԵՍԻԼ Գ.

ԵՐՈՒՏՈՍ , ՏԵՏՈՍ

ԲՐՈՒ . — Դան ալ զնո՞ւ ծերակոյար զիմոււրերու ու ամենէն
պատուաւոր անդը սրուէ իրենց համար . ահա ժարվրդին բազմու-
թիւնը հոս կը զիզտի . կը տեսնամ ծերակոյար մէկ մասն ալ . փու-
թո՞ւ որդեսկ :

ՏԵՍԻԼ Գ.

ԵՐՈՒՏՈՍ

ԲՐՈՒ . — Ո՞վ զուն մարդկացին սրտին խորանիլ քննող միա-
նձան թագուարդ Ողիմբասի , զուն որ իմ սիրաս կը տեսնաս ու կը
վասես . ո՞վ Արամազդ , բարձր եւ յարխանական պաշտաման Հոռվ-
իմաս . առ Արամազդ , բարձր եւ յարխանական պաշտաման վանմ
մայ . սուր ինձի համար , միտք և լեզու արժանի մեծութեան վանմ
մայ . սուր ինձի համար , միտք և լեզու արժանի մեծութեան վանմ
մայ . սուր ինձի համար , միտք և լեզու արժանի մեծութեան վանմ
մայ . սուր ինձի համար , միտք և լեզու արժանի մեծութեան վանմ
մայ :

ՏԵՍԻԼ Ե .

ԵՐՈՒՏՈՍ , ՎԱԴԵՐԵՏՈՍ , ԺՈՂՈՎՈՒՐԴԻ , ԾԵՐԱԿՈՑ

ԲՐՈՒ . — Զեր ամենասպ դիմացը կուգամ ես խիստ համար մը
ասպու իմ զործոցս . զուք քիչ մը առաջ Կողաստնոսի հետ նոր պաշ-
տոնի մը բարձրացուցիք զիս , սակայն երբէք չեմ սործիր անմիտ
փասափիռութեամբ . չէ թէ պատու ազատութեան մինակ ծարսուի
չեմ , սէր առ Հոռվիմ և անհաջա առելութիւն Տարկութիւնց դէմ .
ասոնց մէջ ահմանի մինակ իմ յարգս . և ուրիշները ասոր համար
մինակ նախանձին Բրուտասի , ու չանան զերազանցել զինքը , ուրիշ
քանի չեմ փափաքիր :

ԲՌԴ . — Քու վեհ և արի կերպարանքու ու ազատախօս հա-
մարձակութիւնակ կիմայնեն մեղի ո՞վ Բրուտաս որ զուն ես հայր Հոռ-
վիմայիցուց և Հոռվիմայ :

ԲՐՈՒ . — Որովհետեւ արդ սիրելի անտանը կուտաք ինձի , ուրեմն
ես ալ կը համարձակիմ սրգիս կոչել զձեզ . այս , սրգեակը իմ ,
կը յուսամ քիչ տառենէն անսարակուակի փորձերալ յայտնել որ
ինքովնիքէս և ամէն բանէ վեր սիրելի էք դուք ինձի . իմ իշխանա-
կից քաջաց բազմութեամբ քաղզին դուրս երաւ , բռնաւորին քավէն
փախչող զօրականները ընդունելու համար . մեր ազատութեան լուրը
քօթարեր սուրհանդակի մը պէս հասաւ բանաւորին ականջը . և յու-
սահատ ապշութեամբ ձեւքը ձակար զարնելով ինքնիքեն կը հար-
ցնէ , թէ ինչպէս զերի ժալութրդ մը կը յանդինի խլափի , ոսք
եղալ , կապերը քակել ու իւր չպմանները մահացու զէնք զարձնել
զինքը տանջողներուն զլուսը ջախճախերու համար . զարյագին աչ-
քերը մեր վրայ զարձուցած կատաղութենէն կը մանչէ իւր առարը
ձեռքէն փախցնելուն ու ժանիքները կը բանայ վրան յարձակիլու
համար . թո՞ւ զայ , ո՞ Հոռվիմայցիք , թող զայ հոս իւր զերեկմանը
զանելու . վան զի աղասաթեան հովը կենցանարար շունչ մընէ
ժողովրդոց , ու խորշակի պէս կը զարնէ բռնաւորները , թող զայ հոս
վիստէ իւր զաւագանն ու զանք , ու մեր սուրերուն ծայրը զանայ
անսարգաթիւնն ու մահը . սուրը է առելութեան բոցը երբ չարերու
դէմ կը բռնի ու կը տաչորէ զիրենք . մինք որ բռնաւորաց զո՞ւ
սրազատաստեր էինք , հիմա բռնութիւնը մաղերէն բ նած զո՞ւ ընենք
ազատութեան խորանին զիմացը :

ԺՈՂ. — Բրուտոսին խօսքերը պատգամներ են մեզի համար, քու բածիդ պէս այդ առելութիւնը վսեմ յաւիտենական ու սուրբ հրմանքը ըլլայ Հոռվմայ, ուստի մենք յանուն գծսիսցին ասասուածոց մեր ամենուս և մեր որդւոցը արեանը վրայ մէկ ձայնով կատաղար առելութիւն կերպնունք Տարկութնեանց զէմ:

ԲՐՈ. — Գերազանց զիւցազնական խօսքեր, զո՞ւ կը մեռնեմ ես, վսան զի կրցայ մէկ անդամ խօսիլ ինչպէս որ Հոռվմայցի մը պէտք է խօսիլ, ու իմ ականջներովս լուցի նաև Հոռվմայցուոց արժանիք խմասներ: Ուստի որովհետեւ Հոռվմ իւր պատշաճառութեան հոգը բողոքավին մեզի կը յանձնէ վասահաթեամբ, քիչ ատենէն պարզագն գտար կելլամ ես ալ, ինչուան որ գէնքերը ձգերով անկառակած խաղաղութեան մէջ հասաստուն կասամարտթիւն մը չնորհեմ Հոռվմայ:

ԺՈՂ. — Կոտրել, ցրուել, չնջել պէտք է նախ բանաւորները:

ԲՐՈ. — Այդ գործքին զրուխը ես պիտի ըլլամ. առ այժմ համեցեք ունկնդիք ըլլալ իրենց գեսապանին որ կը ինչպէ ձեզի հետ խօսիլ: Կը հաւատաք, Տարկութնոս ու իւր անօրէն որդին Անուանուր, մէկ քանի հոգիով քիչ մը առաջ յանդգնեցան Հոռվմայ մատենալ, կարծելով թէ վախկոս ոչխարներու խումբի մը պիտի հանդրապին, անմիաներ, ասասիկ խարսիցան, ու Տիրերիս իմ որդիս հաւածելով զանոնք, զինուց ասացին պարձանքը ասացաւ, բնութեան տեղ, հիմայ խորամանկաթիւնը ձեռք առնելով, կը համարձակին հոս Մասիփոսը գեսապան խրկել, անսարժուն պայմանները որոնք են կուշէք լուի:

ԺՈՂ. — Կամ անոնց կամ մեր մահը, ուրիշ պայման չենք ուղեր:

ԲՐՈ. — Պատասխանը լսէ ուրեմն ինքը ու տանի:

ԺՈՂ. — Թող զայ շուտով ծառաց գեսապանը, մտիկ ընէ Հոռվմոց պատասխանը ու երթայ պատոմէ զինքը խրկողին:

ՏԵՍԻԼ Զ.

ԷՐՈՒՏՈՍ, ՏԻՏՈՍ, ՏԻՐԵՐԻՈՍ, ՄԱՄԻԼԻՈՍ, ՎԱԴԵՐԻՈՍ ԺՈՂՈՎՈՒՐԵ, ՆԵՐՍԱԿՈՅՑ

ԲՐՈ. — Եկու Մամիլիս, առաջ անցիր, նոյն՛ որո՞նք են չըս կողմդ. Տարկութնեանց պատամին մէջ մեծած ըլլալով գոն Հոռվմը չսո տեսած, տե՛ս, ասկից է. հոս է բովանդակ Հոռվմը, որ պատրաստ է քեզի մաֆիկ ընելու. խօսէ՛:

ՄԱՄ. — Մեծ ու կարեւոր խօսքեր տնիմ քեզի ըսկու ո՛վ Բրուտոս, բայց այսամի բազմութեան մէջ յանկարծակի... .

ԲՐՈ. — Բարձր խօսէ՛, ու չէ թէ մինակ ինձի. ծերակուտին ու յողակրեան յայսնէ արքայական պատղամները, և ուրիշներու հետ Բրուտոսն ալ մաֆիկ կրնէ քեզի:

ԺՈՂ. — Ամենուն խօսէ, ու կարձ խօսքով ամենուն ալ պատասխանը կառնես մեծ հիւպատոս Բրուտոսին բերմովը. ճշմարիս թարգմանն է ինքը մեր սրախն ու խորհրդոցը. խօսէ՛ ուրեմն, ու համառօտ ըսէ կատարեալ ու բաձարձակ պատամիսան պիտի ընդունիս մեզի՞ւ:

ԲՐՈ. — Լսեցիր:

ՄԱՄ. — Կը զողամ ես. Տարկութնոս արքայ... .

ԺՈՂ. — Ո՛չ Հոռվմայ:

ՄԱՄ. — Տարկութնոս Հոռվմայ բարեկամն ու հայրը... .

ԺՈՂ. — Անկից Անսառախին անօրէն հայրն է չէ թէ մեր:

ԲՐՈ. — Համեցի՛ք մաֆիկ ընելու. իւր խօսքերը մեծանձնական լուռթեամբ:

ՄԱՄ. — Քիչ մը առաջ Տարկութնոս Հոռվմին խոսվութիւնը լսելուն պէս, զրեթէ մինակ ու անդէն ձեզի կուգար, իր անմեղութեանը ու ձեր հաւատարմութեան վրայ վասահելով, բայց զինեալ բազմութիւն մը ետ մզկց զինքը, ուստի զիս ձեզի կը խրկէ պատշաճոր հաշութեան. ու իմ բերմովս կը հարցնէ ձեզի թէ ի՞նչ յանցանք գործեր է ինքը, որ պարտաւորի ձեր իրեն չնորհած գահը կորսնցնելու:

ԺՈՂ. — Ո՛վ կատաղութիւն, ո՛վ յանդինութիւն, կուկրէտիան մեռաւ, ու զիս կը հարցնէ՛ իւր յանցանքը:

ՄԱՄ. — Յանցանքը Անսառախ գործեց, չէ թէ ինքը:

ՏԵՐ. — Ու Սեսանն ալ հօրը հետ հոս կուզար քիչ մը առաջ. և թէ որ անոր հետ վախած չըլլար, զուք զիմքը հոս կը ահանէիք հիմայ:

ԺՈՂ. — Ա՛հ, ինչու արդիկեցիք զիրենք Հոռվմ՝ մտնալու, հուզար կոսր ըրած էինք հիմայ Սեսանն ալ Տարկուինեանք ալ:

ՄԱՐ. — Իրաւ է Սեսանն ալ հօրը հետ էր. բայց Տարկուինաս աւելի իբրեւ գատաւոր քան թէ իբրեւ հայր, իւր որդին հոս կը բերէր ձեր զիմացը արժանի պատուիքը հաստցանելու իրեն:

ԲՐՈ. — Անամօթ և լիբր առութիւն է ըստագ, որ դարձացմանը կը գրգուէ զիս. եթէ ամսարիչտ հայրը իւր զահը պահերու հումար, որգույն արիւնը թափէր, միթէ գարձեալ կընդունէինք մենք զինքը. Լուկրէտիային նախասինքն ու մանք իրաւ է որ մեր առաւապանաց չափը լեցոց, բայց առանց անոր ալ, միթէ ուրիշ հազարաւոր ոճիններ կը պակախն հօրը, Սեսանին ու բոլոր այդ անորէն Տարկուինանց ցեղին, իրենց թագաւորութիւնը արթւնաւել լունաթիւնաց ու անիրաւութիւնաց երկայն հիւսուածք մըն է. որ մէկը պէտք է յիշաւակել հոս իրենց անիթիւ սպասութիւններէն. զրինքը, անիրաւութիւնք, յափշաւակութիւնք և բիւր չարփիններ անոնց ձեռքովը լեցուեցան Հոռվմ, վերջինը եղաւ Լուկրէտիային մանք. բայց անկէ անդին պիտի չանցնի ոչ իրենց անսպարշտութիւնները և ոչ մեր առաւապանաց ու համբերութիւնն չափը:

ԺՈՂ. — Այո՛, զիրջին է այս, երդում կընենք բոլորնիս ալ. պիտի մենանիք նախ, քան թէ թողունք որ Տարկուինաս կենդանի Հոռվմ մանայ:

ԲՐՈ. — Ի՞նչ եղար Մամիլիս, լուս ու շփոթած կեցիք ես. կընալիք այդ պատասխանը գուշակել գուն, գնա ուրիմն, ու առ զայն քու ախրոջգ, որովհետեւ աւելի կընարես ծառաց բլալ քան թէ մարդ:

ՄԱՐ. — Ծառ իրաւունքներ կընազի առաջ բերել, բայց . . .

ԲՐՈ. — Յոնութիւնն առաջ ձնչուող ժողովրդեան ու բոնուորաց մէջ ուրիշ իրաւունք չիսն, բայց եթէ զէնքերը. երբ ինքը գունին վրայ զոսողութիւններ ու անզիւթիւններ կ'իշխէր Հոռվմաց, միթէ ականջ կը կախէր իրաւանց և աղաչանքներու ձային. մանսուանու թէ կը իմսդար ինքը երբ մենք կուրայինք:

ՄԱՐ. — Ուրիմն թող ուրիշները ձեզ աւելի երջանիք ընեն լաւագոյն թագաւորութիւնը: Մէկ առաջարկութիւն միայն ունիմ

ԸՆԿՐՈՒ: Ծառ զանձեր ունի Տարկուինաս Հոռվմաց մէջ. իւր պատախան հայրենիքը ու զահը յափշտակելէն վերջը արդեօք իւր զանձերն ող յափշտակել է ձեր միացը:

ԺՈՂ. — Թող Բրուտոս պատասխանէ մեր աեղը:

ԲՐՈ. — Հոռվմայեցիք չի յափշտակեցին Տարկունիստէն իւր հայրենիքը. բանաւորը չունին հայրենիք և ոչ ալ արժանի են ունենալու. պատիւը շատանց կորմնցոց յին իրենք իրենց ձեռքովիք, մեր կամքալը ինկան կարծանեցան բանութիւնն ու բանակալը ու իրենց գանձ մովսիք գարձած ցրուեցաւ օդին մէջ անհնա եղաւ. իրաւ է որ իրենց նախնիքներէն մնացած զանձեր ունին Հոռվմ որ չարարուեան նապարներով քաղքին մէջ տարածուեցան ու ապականեցին մնր * բարուց ամրծութիւնը առաջ Հոռվմ այդ զանձերուն մինակ. Տարկուինաները արժանի կը անանայ ու ամբազ ևս կը գարձնէ իրենց:

ԺՈՂ. — Ո՛վ վանմամիտ Բրուտոս, Հոռվմայ նանամակուղ Աստուած մը կը խօսի Բրուտոսին թերնովիք, իւր բասածին պէս ըլլաց ու ես արուեին Տարկուինուին իր գանձերը:

ԲՐՈ. — Ու զանձերուն հետ հաբածուին մսութիւնը ու ամէն արքունական պղծութիւնները. գնա՛ Մամիլիս, իրենց սոսացուածքները ժողովէ՛ որչափ կրնաս փութով. իմ որդիքներս քեզի սպահապան ըլլան ու հակեն վրադ. (իբ ուրդոցը) զացեք իւր հետ:

ՏԵՍԻԼ է.

ԲՐՈՒՏՈՍ, ԺՈՂ, ԱՊՈՎՈՎՈՒՐԴ, ԾԵՐԱԿՈՅՑ

ԲՐՈ. — Ա՛լ պէտք է դարձեցնենք մեր ժողովքը ու կլանք պատախական առաջութիւնները. գնա՛ Մամիլիս, իրենց սոսացուածքները ժողովէ՛ որչափ կրնաս փութով. իմ որդիքներս քեզի սպահապան ըլլան ու հակեն վրադ.

ԺՈՂ. — Ահա հոս ենք մենք, ամէն բանի պատրաստ քեզի նետ:

ԲՐՈ. — Քաղեցիք երթանք ուրիմն յաղթութիւնն կամ մահուան:

ԶԳԻ ՎԱՐԱԴՐՈՅՑ

ԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գ.

ՏԵՍԻԼ Ա.

ՏԻՐԵՐԻՌՈՒ, ՄԱՍԻՆԻՌՈՒ

Տիբ. — Եկո՛ւ Մամիլիսս, պէտք է որ հասպանողիմ հօրս. հրաման խրկեց ինձի որ արեւը չի մասծ դուն Հասվմէն դաւոս պէտք է ըլլաս:

ՄԱՄ. — Դեռ այս առառու բալոր Հասվմայ ու ժողովրդին հետ մէկանդ իմ ինպիրքներս ընդունելէն վերջը, ինչպէս հիմայ ես կոսունէ խոպք:

Տիբ. — Միայն քու անձիզ համար է այս պատուէրը, քաղքին դուրս եղալէդ վերջը պիտի արուխն քեզի Տարկութնեանց գանձերը, երթանք:

ՄԱՄ. — Ուրիշն ի՞նչ լուր կուզես որ տանիմ քու կողմանէդ թշուռա Սրանախն:

Տիբ. — Էսէ՛ իրեն որ ինքը մինսկ արժանի չէ Տարկութնուսին որպին ըլլարու, ու ես չի մասնալով մեր բարեկամութեան առաջին սէրը, կը ցուխի իւր վիճակին վրայ. աւելի մեծ օգուտ մը չեմ կըրնար ընել իրեն համար:

ՄԱՄ. — Ինքզինքիոդ համար շատ մեծ օգուտ կընսս ընել դուն:

Տիբ. — Ի՞նչ կուզես ընել:

ՄԱՄ. — Կուզեմ ընել որ եթէ երիտասարդ սրախի զթութիւնը անձանօթ չէ, պէտք է որ զթաս քու անձիզ և քուկիններուդ վրայ:

Տիբ. — Ի՞նչ կը խօսի:

ՄԱՄ. — Արանունին զթութիւնը քեզի աւելի օգասակար կրնայ ըլլալ քանի թէ քանկի անոր, աղասաւթեան կրակը սիրատ կը բար-բարէ ու չես անմար ոչ վասնգ և ոչ արգելը. բայց կրնան կարծել որ երկան ասեն կարենայ զիմանալ այս նորելուկ սամիրական կա-սալարութիւնը:

Տիբ. — Աղասաւթիւնը քեզի համար անկարելի բան մը երեւ նար գարմանք չէ, որովհետեւ դուն ծառայ ես. սակայն Հասվմայ միարան կամքը . . . :

ՄԱՄ. — Ուրիշ Հասվմայ մը կամքն ալ իմացայ ես, կը ցուխու քու վրայ. գուն որ հօրդ նես անպանդին ըերանի կը վազես, բայց Տիասար նու կուզայ, գուցէ ինձմէ աւելի սպէկ կրնայ եղբարդ յայտնել քեզի իրաց կասկածելի զիմանը:

ՏԵՍԻԼ Բ.

ՏԻՐԵՐԻՌՈՒ, ՄԱՍԻՆԻՌՈՒ, ՏԻՐԵՐԻՌՈՒ

Տիբ. — Զքեզ կը փնտոէի ինչուան հիմայ, հարկաւոր ինուք մը . . . :

Տիբ. — Հիմայ չեմ կընար:

ՄԱՄ. — Պէտք է որ ինքը զիս անմիջապէս Համբային գուրս հանէ, այսպէս է եղեք ձեր հօրը բացարձակ հրամանը, ո՛հ, ո՛րչափ կը ցաւիմ ձեր վրայ ո՛վ պատանիք:

Տիբ. — Երթանք, երթանք Մամիլսս, եղբազր իմ քիչ մը առեւնէն կը գառնամ ես քեզի:

Տիբ. — Ու ի՞նչ ըսել կուզէ այդ մարզը:

ՄԱՄ. — Երթանքնք, ձամբան ըսեմ ես քեզի, թէ սրոնք են եղբօրդ քեզի զուրցելիք հարկաւոր խօսքերը:

Տիբ. — Կեցի՛ր, կուզեմ զիսնալ . . . :

ՄԱՄ. — Յուրու չպայացներդ ոլ զիտեմ ես, ամէն բան ինձմէ կը կախուի, մեծ վասնգներէն կրնամ ես աղասել զձել, ես միայն:

Տիբ. — Խորամանկ խօսքերով կուզես մեր միարը պաշարել:

Տիբ. — Ո՞վ են անմոնք որոնց բազզը քեզմէ կը կախուի:

ՄԱՄ. — Տիբերիսս, Տիասա, ձեր հայրը Բրուտոս, Կոլլասինսս, և Հոուման:

Տիբ. — Ի՞նչ կը խօսիս զու ո՛ անմիտ:

Տիբ. — Գիտեմ որ անօրէն յայս մը կը մնացանես սրախի մէջ:

ՄԱՄ. — Յո՞ւ, ստուգութիւն է անիկայ չէ թէ յայս. Տարկութնուսին նախառաւոր անագին զաւակցութիւն մը կը պատրաստուի քաղքին մէջ, և մի՛ կարծեր ո՛վ Տիասս որ Ազուբիսնք են միայն անոր մէջ, Ակասաւանք Մարկիսսեանք և արիչ հարդւրաւոր անձինք աղնաւականներէն և ժաղարդէն:

Տիբ. — Ո՞վ երկինք, ի՞նչ կը ընեմ:

Տիբ. — Իրաւ է, մեծ զրուութիւն մը կայ Հոովմի մէջ բազ-մութիւն մարզկանց կը ժողուրելին Ազուբիսսեանց առնը ուր ես ալ կուզելի զանուիլ իրեւ իրենց բարեկամն ու ազգականը. սակայն զիս մինակ չընդունեցան. ուստի մեծ կամփած մը ծագեցաւ մարիս մէջ:

519855



ՄԱՐ.— Ես հոն էի, զաւակցութիւնը մեծ և զօրաւոր է, որ չեմ վախնար յայտնել ձեզի:

ՏԻԲ.— ԱՌՈՐԷՆ:

ՏԻԾ.— Վաս ննարքներդ զործածեցիր:

ՄԱՐ.— Մարկի ըրէք, մարկի ըրէք, որդիք Բրուասի, ինչ որ կուղեմ ըսկել ձեզի. եթէ կարող ըլլայի ես իմ ննարքովս այնպէս շտառի և այնչափ մեծ զաւակցութիւն մը պատրաստել, ով կրնար յանդգնի ննագուոր կոչել զիս. միթէ ննագութիւն է օրինաւոր թագուորի մը արդար իրաւունքը պաշտպանելով խը մոլորեալ ու խարուած հպատակները ճշմարտութեան եւ արդարութեան ճամբան բերել. բայց իմինս չէ այս պատիւը, ու առիթ մը չունեցաց ես զործածել ոչ ննարք, ոչ արտեստ, և ոչ ինչ եւ իցէ աշխատաւթիւն. հազիւ թէ ժաղարգեան բազմութիւնը ցրուեր էր ծածուկ հրաւեր մը ընդունեցաց ներկայ զանուերու զարանի ժաղարգի մը, դարմանքալ մցուեցաւ միաքան աւեմանլով այնչափ ևասնուուն պաշտպաններ միարանած վրէժինգիր ըլլայու արտորեալ թագաւորին իրաւունցը. այնչափ խստամունքներ կրնէին ինձի որչափ որ ես չէի կրնար պահանջել իրենցի. միան Սեստար արժանի կը կոչէին մեծ պատուհանի. վասն զի մինակ Սեստան է յանցաւորը, ու Հոռոմէն աւելի իւր հայրը անոր գէմ բարկացած է, ու երգում ըրաւ կաստարեալ վրէժինգրութիւն ընելու: Ես յայտնեցի իրենց թագաւորին աս միաքը, ան ատենը ամէնքը մէկ ըերան ըերան պատացին զինքը վերապահն իր գահը հաստատերու համար, ամէնքնիս ալ մեր կեանքը կը զոհենք, այս եղաւ Հառվեայ լաւագոյն և ամենէն աղնուական մասն միարեան աղաղակը. հմաս դուք կը տեսնաք որ արտեստ կամ խորամանկութիւն չկայ խօսքերուս մէջ, ամէն բան յայտնեցի ձեզի զձեղ աղատելու համար ու նաև ձեր հայրը եթէ կուզէ ինքը:

ՏԻԲ.— Արտիհետեւ այսպէս ամէն բան ծանօթ է քեզի, ուրեմն աւելի աղէկ է որ Հոռոմ միաս գուն ինչուան հօրս գարձը. հմաց կիմանամ թէ ինչու. հայրս խասիւ պատուիրեց ինձի ժամ մը ասաց գուրս հանելու զքեղ քաղըն.

ՏԻԾ.— Աղէկ մատածեցիր. առ այժմ պէտք է որ Մարիիսուը վիալիսանց մեր աղգականներուն տունը իրրեւ պատասնդ կենաց, դուն հոկէ իւր վրան, ինչուան որ ես քաղըն գուրս ելլամ ու ըսկի հօրս որ ժամանակ չկորոնցնէ շուտով հոս գտնայ:

ՄԱՐ.— Անկեղծութիւնը խօսեցաց ես ձեզի հետ կարծելով որ աղնուական սրտերու կը խօսիմ, ու հմաց կուզէք մասնել զիս. հոգ չեմ ըներ. թող Բրուասս իմ անձիս վրայ աղգաց սուրբ իրաւունքը ոտքի տակ առնէ. սական վերահաս վմանգը այնչափ մօտ է ձեր զիստն վրայ որ իմ անձիս վմանին չի կրնար պղափկ օդուտ մը ծագել ոչ ձեզի և ոչ Բրուասսին. և որո՞նք են Բրուասսին ու Կոլասինստին պաշտպանները, վաս ու աննշան խառնիձաղմանը, ուրնց վրայ կաթըներ են եւ որմացմոլ պիտի կործանին ու ջնջուին. զիս դուն Տիտոս քու հօրդ. որչափ վաւթացնես իրեն հոս գալը, այնչափ իւր կորսականը պիտի մօտեցնես զինքը. ու դուն շուտով ասր զիս Վիտիկեանց տունը, գուցէ դուն այնչափ ապահով չես ըլլար հոն որչափ ես:

ՏԻԲ.— Ի՞նչպիսի կասկածով կը պաշարեն զիս քու խօսքերդ:

ՄԱՐ.— Ուր ճշմարտութիւն կայ, հոն կամկած չըլլար, Վիտիկեանք ալ ձեր մօրը չորս եղբայրները որ Բրուասսին հետ արենմք ու բարեկամութեամբ կաստուած էին, անսնք ալ Տարկուինստին կողմն են:

ՏԻԾ.— Ճշմարիս են քու խօսքերդ:

ՏԻԲ.— Անշուշտ սուտ կը խօսիս:

ՄԱՐ.— Կրնայ զձեղ համոզել աս թուզթը որուն մէջ զրուած են իրենց ձեռքով ամէն զաւակիցներուն անտաները. ահա, տեսէք կարգացեք անոնց չորսին ալ անտաները:

ՏԻԲ.— Ո՞վ տեսիլ . . .

ՏԻԾ.— Երկինք, ինչ պիտի ըլլայ մեր հօրը վիճակը:

ՏԻԲ.— Զարագուշակ օր ու թշուած Հոռոմ:

ՄԱՐ.— Զի կարծէք դուք որ իմ հոս մնալով զաւակցութիւնը չի կարենաց յաջողիլ. հաւասարիմ զօրականի մը ձեռքով ծածուկ ամէն բան խացուցի և Տարկուինստին. Եարուրացիք, Վուլկեանք, Վէսպոս թագաւորը ու բալոր դրայի ժողովուրդները և Հոռոմ իրեն հետ են. աս թուզթս ուրիշ բանի չի ծառայեր բայց եթէ մէջը ստորագրուողներուն վրայ թագաւորին ներումը ու զթութիւնը հրաւիրել. Բրուասսին ձեռքը մատնեցէք զիս աս թզթիս հետ թէ որ կուզէք. քիչ մէ ասեն իւր անյագ վրէժինգրութիւնը արեամբ պիտի լիցնէ Հոռոմ. բայց չի կրնար պիտի աղատել զինքը անչուշտ մահուանէ, ու Տարկուինստ պիտի ալրէ վերջապէս:

Տի՛Տ.— Ա՞ն, կանխատես եղեր էի ես այս չարիքներուն ու լուի նաեւ հօրս :

Տի՛Բ.— Կորսուեան վիճ մը բացուած է մեր ոսքին սամկը, խօսէ՛ բնէ պէտք է ընկնք :

Տի՛Տ.— Մեծ վասնզի մէջ է մեր հայրը :

Տի՛Բ.— Ու աւելի մեծ վասնզի մէջ Հռովմժ :

ՄԱՄ.— Զեղի կրսեմ, ի՞նչ օգուտ է գաղտնի խօսիլը, կամ Հռովմէն դուքս ըրեք զիս, կամ զվթաներով կապեցէք, ամէն բանի պատրաստ եմ. բայց թէ որ ծշմարիս ուր ունիք դեռ ձեր վրայ՝ ձեր հօրը ու հայրենեաց, զիայցած եղեր որ զձեզ, ձեր հայրը ու Հռովմժ պատելը ձեր ձեռքն է :

Տի՛Տ.— Ի՞նչպէս :

Տի՛Բ.— Ի՞նչ է քու յոյտ :

ՄԱՄ.— Զեր անսուններն ալ աւելցուցէք հոս ու ամէնն ալ կ'աշդապին :

Տի՛Բ.— Ի՞նչ, պիտի մասնենք մեր հայրը ու հայրենիքը :

ՄԱՄ.— Այն ատեն մասնեցիք դուք ձեր հայրը, հայրենիքը, ձեր պատրիւր ու խնամակալ աստուածները երբ ձեր օրինաւոր թագաւորին դէմ յանդգնեցաք ապաստամբիլ. բայց թէ որ այդ ապաստամբութիւնը յանդողէք, զննէ ձեր մասնութենէն պատու մը քաղած կ'ըլլացիք. հիմա գարձեալ կ'ըսեմ ձեզի, այդ յոյսը չէք կրնար ունենալ ու ձեր ողբալի յամառութիւնը փուձ տեղը անդութ կրսորդածներս պատճառ պիտի ըլլայ :

Տի՛Տ.— Բայց ըսէ՛ ինծի, թէ որ ուրիշներուն պէս մենք ալ մեր անսունը սասրազրենք աս թղթիս մէջ, ի՞նչ պիտի ըլլայ հետեւանքը :

ՄԱՄ.— Շատ արդար հետեւանքներ. նախ թագաւորին ըերնէն պիտի լսէք իւր անձին ջատագալութիւնը, դուք իր ներկայութեամբը զատաւոր պիտի նստիք ամրարիչա Սեսասաին անդար յանցանացը ու արդարագատ պատռնախն: Պիտի տեսնաք ձեր հայրենիքը աւելի հեղ կառավարութեան մը տակ խազադ ու երջանիկ, ու ամէնքը զձեզ հայրենեաց փրկիչ պիտի կոչեն որ Բրուտուսին ու Տարկութնախն մէջ բարիկամութեան գործիք եղաք, պող միան կրնայ ազատիլ Հռովմժ:

Տի՛Տ.— Ասոյք է, կրնանք ըսածիզ պէս . . .

Տի՛Բ.— Ա՞ն, մասմէ՛, ով զիտի, զուցէ ուրիշ ձամբաց մը . . .

Տի՛Տ.— Ո՞րն է ուրիշ ձամբան, չոտ զօրաւոր է գաւակցութիւնը :

Տի՛Բ.— Ես քեզմէ կրսուեր և՛մ ասրիքով, ասանկ ձանր պարագաի մը մէջ չեմ աւզեր ու չեմ կրնար բաժնութիլ քեզմէ. միշտ սիւրեկի ես զուն ինծի. բայց սրախ մէջ սոսկալի զուշակութիւն մը կրպամ . . .

Տի՛Տ.— Սակայն զիշերը վրաց կը հասնի, ու դեռ չերեւցան իւրենց զօրականներով ոչ իմ հայրս և ոչ կոլլասինս. Տարկութնու անշուշտ խմացաւ ամէն բան. չորս կողմէն պաշարուած ենք. գոնէ թագաւորին բարկութիւնը ջանանք հանգարանեցնել . . .

ՄԱՄ.— Ուշ է ժամանակը որոշեցէք. աւելի աղէկ է որ այս թանկառին վայրկեանները ձեր օգտին զործածէք. սասրազրեցէք. ահա ձեզի թուղթը, ու շուտով ելլամ Հռովմէն, որպէս զի շուտով խաղաղութիւնը Հռովմ զանձնայ :

Տի՛Տ.— Վկայ կը կոչեմ երկինքը որ զիտէ սրախ անմեղութիւնը, զիտին երկինքը որ հասարակաց օգուար կատիպէ զիս: (Կառնէ բուղբը ու կրսորազրէ):

Տի՛Բ.— Ա՞ն ի՞նչ կընես:

Տի՛Տ.— Ահա իմ անունս ալ ով Մամիս: (Ան ալ կրսորազրէ):

ՄԱՄ.— Գոհ սրտով կերթամ հիմայ:

Տի՛Տ.— Գոհն առաջնորդէ՛ անոր մինչ ես . . .

ՏԵՍԻԼ գ.

ԱՐԱՅՈՒՏԻՆՈՍ զինուրեներով, **ՏԻՏՈՆ**, **ՏԻՐԵՐԻՈՆ**,
ՄԱՄԻԼԻԿՈՆ

ԿՈՒԼ.— Ի՞նչ կը ահսնամ, զիս Մամիլիս Հռովմէ է :

Տի՛Բ.— Ուր ենք, ի՞նչ ըրինք մինք :

Տի՛Տ.— Աւուզ թշուտառութեան:

ԿՈՒԼ.— Ասանկ կը կասարէք դուք ձեր հօրը հրամանը. բայց ի՞նչու աղղութիւն խալիցաք, ի՞նչու լուս կեցեր եք, ի՞նչ թուղթ է

այդ . զոհութիւն գից , զուցէ ժամանակին հասաց . զօրականք
շվետներու զարգէք շուտով Տիառն ու Տիրերիուր :

Տի՛օ . — Մտիկ ըրէ՛ կաղաչեմ :

ԿՈՒ . — Քիչ մը առենէն թող մտիկ ընեն ձեզի Հոռվմ ու Բը-
րուտուր . երկու եղբացրները իրենց հօրը առունը տարէ՛ք ու հոկեցէք
վրանին :

Տի՛օ . — Ա՛հ , Տիառն

ՏԵՍԻԼ Դ .

ԿՈՒՆԱՏԻՆՈՍ ԵՎ ԶՕՐԱԿԱՆՔ

ԿՈՒ . — Աս անարժան մարդն ալ շուտով դուրս հանեցէք քաղ-
քէն .

ԶԴԻ ՎԱՐՍԳՈՅՑԻՆ



ԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դ .

ՏԵՍԻԼ Ա .

ԲՐՈՒՏՈՍՈՍ , ԶՕՐԱԿԱՆՔ

ԲՐՈՒ . — Ո՛վ քաջք . Հոռվմաց ազատութեանը համար բաւական
արիւն թափեցինք , կրնայ ձեզմէ ամէն մէկը քիչ մըն ալ իւր տու-
նը հանդչիլ . թէ որ նորէն յանդզնի թշնամին աչքը վերցնել դէպի
Հոռվմ , պիտի ժողվուինք վերասին դինքը վաներու համար :

ՏԵՍԻԼ Բ .

ԿՈՒՆԱՏԻՆՈՍ , ԲՐՈՒՏՈՍՈՍ , ԶՕՐԱԿԱՆՔ

ԿՈՒ . — Աղէկ առենին հասար ո՛վ Բրուտոս , սիրա կառկածով
լիցուած քու ուշանալուզ վրաց , քիչ մնաց . Հոռվմէն դուրս պիտի
ելլայի քեզի հանդպելու համար :

ԲՐՈՒ . — Ուշ հասայ ես , բայց լի յուսով եւ ուրախութեամբ ,
մեծ գժուարութեամբ համոզեցի իմ քաջերս պարապէն ներս մանալ .
այնչափ եռանդզով և ասանկութեամբ կը պատերազմէին թափաւորա-
կան դնդին հետ , որ չգիտնալով Տարկութնասին փախուսոր Արտէ-
այէն ձամբայ ելեր էին մեզի դէմ . թէպէտ եւ առջի բերանք քա-
ջութեամբ զիմակալեցին , բայց վերջապէս խորակեցան չարաչար՝
բազմաթիւ մնուեալներով ծածկեցին զաշար , ու մնացածները ցիր ու
ցան եղան . երբ այն ինչ արեւը մաներու վրաց էր , յազմութեան
գագնիներով պասկուեցանք մենք , ու զիշերուան մթութիւնը մինակ
կրցաւ ազատու թշնամին բնաջինչ կորատէն :

ԿՈՒ . — Ոչինչ նուազ բաղգաւոր եղաւ իմ արշաւանքս ալ . զի-
տես որ քազքին մէկալ գոնէն գուրս ելեր էի ես . ու անա յանկարծ
զիմացնիս ելաւ մեծ խումբ մը Հոռվմայցի զօրականաց որ բոնա-
ւորին քամին փախեր ու մեզի կուզային . ո՞հ , ի՞նչափափ վսիմ ու-
րախութեան բարձրագուչ արագակներով մէկպմէկ զրկեցին այդ քա-
ջերը , զօրականք և քաղաքացիք ամէնն ալ մէկպմէկու հետ խսո-

նուելով, Հոռվմ մոտան իմ առաջնորդոթեամբս ու զիրար կուզեն զերազանցել Հոռվմայ արշալպանոթեամբ համար:

ԲՐՈՒ.— Անչուշա ինչուսն հիմա որդույս ձեռքով զուրս զորնա առեցաւ զաւաճան Մամիլոսն ալ երթանք կարձ հանգիստ մը վայելիս, որ արժանապէս վաստկեցանք կարծեմ. երբ արեւը ծաղի դարձեալ պիտի տեսնայ զմենզ Հոռվմայ ատենամը. մեծ ու կարեւոր ինդիբներու վրայ պիտի խօսին ժողովրդին հետ:

ԿՈՒԼ.— Ո՞վ Բրուսաս զեռ հանգատեսն ատենար չէ. զօրքերդ թող հեռանան քիչ մը ատեն քեզմէ՛ բայց չի թողուն զէնքերնին. պէտք է որ մինակ խօսիմ քեզի հետ:

ԲՐՈՒ.— Ի՞նչ:

ԿՈՒԼ.— Հոռվմայ օգուար կը պահանջէ . . .

ԲՐՈՒ.— Գացէք ու ատենանին մօտ սպասեցէք ինձի զօրականք:

ԿՈՒԼ.— Ա՛ն Բրուսաս, փուծ տեղը այս սոսկալի գիշերուան մէջ. նոյնիսկ քու տանդ մէջ կարձ քուն մը կը վնասուես զուն:

ԲՐՈՒ.— Ի՞նչ կուզես ըսել, երկինք. Բ'նչ կը նշանակին գէմքիդ խօսլութիւնը, անձիդ տագնապն ու սարսափը:

ԿՈՒԼ.— Կը զողոմ այս', Բրուսասին համար, Հոռվմին ու մեր ամէնուս համար. զուն այս սոսաւօս իմ անկուր աղէափցս կարեկից մտերմութեամբ յուսոյ և վրէժինալրութեան միխթարութիւնները կը մասուցանէիր, ու ես, աւազ թշուասիս, ես փոխարէն արիչ վերքով մը պէտք է խացեմ քու սիրազ, ահ, ինչո՞ւ չի մեռայ ես, որ չի աւանափի այսպիսի չարագուշակ օր մը. զմբաղդ հայր, իմ խօսքերս մահառիթ նեափ մը պէս պիտի զարնեն զքեզ, սոսկան չեմ կիսար լուել:

ԲՐՈՒ.— Ո՞վ սոսաւածք, սոսկամ կը, սոսանառեն ինձի քու խօսքերգ, սոսկան սոմենէն մեծ չարիքը չարեաց սոսկան է. խօսէ՛, ինչուսն հիմա զերութեան մէջ սոսկերով վարժուած եմ համբերել թրշուասութեանց ու զրկուիլ ամէն բանէ որ ինձ սիրելի է. անձիս թշուասութիւնը ոչինչ է Հոռվմայ ազատութեամբ փախարէն, խօսէ՛ արեմին:

ԿՈՒԼ.— Քեզմէ կը կախուի, այս', քու ձեռքդ է Հոռվմայ ազատութիւնը. բայց այնպիսի ծանր զնովլ . . . ո՞վ աղէասալի օր . . . ես սառչին սոսանաս սոսկի վիճ ու զիւցապիսական զործոյն, ու անոր կասապաններ համար պէտք է որ Բրուսաս բավանդակ Հոռվմայ

մէկ անկուր ու անտութ օրինակ մը սպատասակ արփութեան անաւչու սրտի. կրնայի հաւասար. նոյնիսկ քու բնակարանոդ սպանով չես դուն, զօրաւոր ու կատաղի զաւակցութիւն մը կեփի Հոռվմայ մէջ:

ԲՐՈՒ.— Ես արգէն կասկած մը ունեցայ Մամիլիոսին խօսքերէն անոր համար ոլ խսափւ պատուիրեցի Տիրերիախին շուատվ Հոռվմին դորս ընելու զինքը:

ԿՈՒԼ.— Դեռ արեւը չէր մտած երբ ես ահաս որ Մամիլիսս դեռ հսու եր քու սրդիքներուդ հետ. կը ցաւիմ ըսերու քեզի, սաւկայն սասցդ է որ գէն հնազանգեցան քեզի:

ԲՐՈՒ.— Ո՞հ, ինչպիսի՞ բարկութեամբ ու սպասափով կը լեցրեն զիս քու խօսքերգ:

ԿՈՒԼ.— Թշուան Բրուսաս, ի՞նչ պիտի ըլլառ երբ ես յորտնեմ քեզի գտակցութիւնը, ու երբ բաս զաւակիցներուն անունները. քու մերձաւոր աղգականներուդ ու բարեկրուացգ մէջ սասցին են Վիսիկանք, զիտէսք զուածանաց:

ԲՐՈՒ.— Վիսիկանքներ . . .

ԿՈՒԼ.— Եւ քու սրդիքդ . . .

ԲՐՈՒ.— Ի՞նչ կը բամ, արխուո կը պաղեցնես երակներուս մէջ. իմ սրդիքներս մասնիչ . . . ո՞հ չէ, չեմ հաւասար:

ԿՈՒԼ.— Ո՞վ Բրուսաս. երանի թէ սասցդ չպլար. ես ալ նախ չուզեցի հաւասար. սոսկան հարկ եղաւ որ աշուններուս հաւասար եարէն. այս թուզիթը մահարեր թուզիթ մինչ է մեզի համար, կարգա՛:

ԲՐՈՒ.— Սիրսս կը զողայ. ի՞նչ կը աենամ հսու. անուն անտան ցրայ զբանած. առաջին Ագուիկանք, եաքը Վիսիկանք, Մարկանանք և ուրիշներ. և վերջապէս . . . Տիրոս . . . Տիրերիաս . . . ո՞հ, բաւական է. ալ չիմ կրնայ. թշուան Բրուսաս. ալ հայր չես զուն. բայց զեռ Հոռվմայ հուպատան ու քաղաքացին ես. Տիրոս ու Տիրերու շուտով հսու իմ զիմաց բերէք. բայց ի՞նչպէս քու ձեռքդ ինկաւ աս սոսկալի թուզիթը:

ԿՈՒԼ.— Ես աչքովս տեսայ զայն Մամիլիոսին ձեռքը, թէպէտ եւ շուտով կաւզէր պահել, ու ձեռքին առի մէկին, հաւասարիմ սոսկաններու ձեռք յանձնեցի եաքէն քու սրդիքներգ, ու փութով հարկաւոր եղածը կարգի զրի. մատնութիւնը մասնիչներուն զիտէսք պիտի զարնէ, ապահոյս չկայ, ո՞վ քաջ, ժամանակին վրայ հասայ ես. ու անշուշտ Արամազգին բարձր գթութեամբ արգիւնքն է որ

ինծի յայտնուեցու այնպիսի աղէտարեր գաղտնիք մը, վասն զի ևս հայր չեմ, ցաւով ու գանութեամբ կը պատմիմ զայն, ու կափառում իմացնելու քեզի ու քու առնդ մէջ ոռքդ . . .

ԲԲՌ.— Աւրիշ առն չունի ալ դժբարդ Բրուտոսը, բայց եթէ Հոռվմայ առեանը ու գերեզմանը :

ԿՈՒ.— Սիրաս չի դիմանար խօսքերուդ. մոտացուցին քու ցաւերդ իմ վիշտերս. բայց ո՞վ զիսէ զայցէ կրնան արդարանալ քու որդիներդ. խօսեցնել առւր մէջ մը զիրենք. գաւակցութեան խորհուրդը քեզի մինակ յայտնեցի ես. ամէն ազգու միջոցներ ձեռք առի, որպէս զի այս զիշտեր մարդ գուրս չելաց քաղքէն. առաւօսուն բոլոր ժողովուրդը պիտի ժողովի առեանը :

ԲԲՌ.— Աւ բոլոր ժողովուրդը առաւօսուն Բրուտոսին բերնէն պիտի լսէ ճշմարտութիւնը՝ ինչ ըլլաց :

ԿՈՒ.— Ահա կը աեսնամ թշտառ երիտասարդները որ . . .

ԲԲՌ.— Իմ որդիքներս, այնպէս կը կարծէի ես զաննիք գես այս առառ. հիմայ թհնամին եղան ինծի ու մասնիչ Հոռվմայ :

ՏԵՍԻԼ Պ.

ՏԵՏՈՍ, ՏԵՎԵՐԻՍ, ԳԵՐԱԿԱՆԱԳ ՄԷջ, ԲՐՈՒՏՈՍ, ԿՈՎԱՇԵՆՈՍ

ԲԲՌ.— (ցորաց) Հեռացէք քիչ մը. իսկ դուք առաջ եկեք :

ՏԵՏ.— Աէն, հայր . . .

ԲԲՌ.— Հոռմայ հիւպատան եմ. կը հարցյամ ձեզի թէ Հոռմայ քաղաքացի էք :

ՏԵՏ.— Այս ու զես որդիք Բրուտոսի :

ՏԵՏ.— Աւ փարձով ալ կը ցուցնենք, եթէ հանձի ունկնդիք ըլլու մեզի Բրուտոսը :

ԿՈՒ.— Գութ կը շարժեն իրենց կերպարներն ու խօսքերը :

ԲԲՌ.— Տեսէք սա թուղթը որ անօրէն Մամիլիոսը Տարկուին եանց կը առանէք. ուրիշ շատ անուններու մէջ ձերիններն ալ կան, բուն իսկ ձեռքերնուզ ասորապութեամբը. ուրիշն դուք այսուհետեւ Հոռվմայ մասնիչներն էք. չէ թէ որդիք Բրուտոսի. վաստանուն բանաւորաց որդիքներն էք դուք :

ՏԵՏ.— Ասոյդ է, ուրիշ երեւելի անուններու մէջ, ես նախ և

առաջ ասորապրեցի իմ անունս ալ. իմ օրինակէս սափառւելով ասորապրեց եարէն եղացըս. ինքը յանցաւոր չէ. ինծի մինակ կը վայրէ փոխարէն պատմիք. ինքը միշտ ինծի հակառակը խորհուրդ կուտար :

ՏԵՏ.— Սակայն չկրցաց ուրիշ ճամբայ մը ցուցնել քեզի. հարկ էք ազատուել մեր հայրը ծանր վասնդէ մը, Մամիլիոս այնպիսի ճարտարապետամբ սուար իրաւին հետ խառնեց, որ մենք խարսուելով իւր հարգներէն մեծ վասնդի մէջ ու սաստիւական կարծեցինք հայրերնիս. ոհ, չատ սիրեցինք մենք զքեզ հայր, անոր համար մողիքցանք: Թէ որ յանցաւոր ենք, մեծ պատուհասի հաւասարապիչս արժանի ենք երկուքնիս ալ. բայց հայրական առելութիւնը որ ամենէն մեծ պատիճն է, եւ ուսկից միայն կը վախճանիք մենք, ոհ, հայր, վկայ կը կոչեմ երկինքը ու կերպնում որ արժանի չենք մենք անոր:

ԲԲՌ.— Ո՞վ կասալութիւն, ու դուք ուրիշ նենգաւորաց հետ խօսք զրիք Տարկուինուր նորէն իր զանը հանձել:

ՏԵՏ.— Ես ասորապութիւնս զնելով կարծեցի Տարկուինուսին գոթը շարժել գուռ վրադ :

ԲԲՌ.— Տարկուինուսին գութը շարժել իմ վրաս. թէ և այս պէս ըլլար, գուն անօրէն, պէտք էիր հայրենիքը մասնել ինծի համար. քիչ մը առաջ դուք ինծի հետ երգում չըրիք մեռնիլ քան թէ Տարկուինուսին հնագանդիլ նորէն:

ՏԵՏ.— Զեմ ուրանար . . . ոչ . . .

ԲԲՌ.— Երգմազարնց էք ուրիշն և մասնիչ. սա թղթիս մէջ իմ ու ձեր մահը ասորապրեցիք միանգամայն: (Կուլայ):

ՏԵՏ.— Դուն կուլան, ով հայր իմ, ոհ, թէ որ հայրական արցունիքներ խիստ գասաւարի մը աչքերը թրչելով կը վկայեն գոնէ որ բարորդին զթութեան անարժան չենք մենք, ուրախութեամբ պիտի մեռնիք Հոռվմին համար:

ՏԵՏ.— Բայց թէպէտ և յանցաւոր, Տիսոս ոչ վաս է և ոչ ալ անօրէն:

ԲԲՌ.— Աէն որդեակը իմ, որդեակը իմ . . . ինչ կըսեմ. դուք իմին առաջին և միակ նախամինքս էք. արհամարելի կեանք մը կուզէք ձեր հօրը իւր փառացն ու ազատութեամբ կորսանամբը. կուզէք ձեզի հետ զերութեան թունաբեր օդը չնչել ապ ինծի, երբ ձեր ձեռքն էր ինծի հետ ազատ մահուան զիմաց վազել, ու այդպիսի ամբարիչա խորհուրդ մը վլուի հանելու համար, ձեր նորածին

հայրենեաց մասնիչ ևզաք. ականջնիդ գոցեցիք պատոյ ձայնին, սահրդումն գանուեցաք Աստուծոց գէմ: Ու թէեւ ևս բար Հոռմաց ձեսքովը մասնաւէի, ու ինչպէս որ գուք ըրիք, բանաւորին սաքը ինալով գիտութիւն պատասէի իրմէ, ահ, գուք անոխաք, ինչպէտ վրցաք գուշակիւ որ հալածական ու վաս բանաւորի մը սիրաք ուրիշ բան չկրնար ըլլալ, բայց եթէ անգութ ծարաւ վրէժինդրտթեան և արեանց տաղզ, անորդ և երկարանեւ մահաւան կուզէիք գոտապատել զիս՝ ձեր հայրը, զինքը ազատելու համար:

Տիբ. — Չեմ ուրանար որ երբ այնչափ ազնուականաց անուն-ները տեսայ թղթին մէջ, սիրաք վախով լեցուած անկարեի կարծեցի քառ վէճ խորհրդացդ կասարումը, արդէն զիսես թէ կասկածեի ու վասնաւոր կը սեպէի միշտ առ ձեռնարկութիւնը, թէսկաւու սրասնց կը վախարէի. տասի երբ տեսայ որ քիչ ատենաւան մէջ ամին բան կերպարանափախ եղաւ ու Հոռմացեւոց երեւելիները թագաւորին կողմը կանցնին, զողացի Հոռմին վրայ որ փուձ անզը արեամբ սիրաք լեցուէր, քուկինեկ սկաելով. մեր անսուններն ալ թղթին մէջ աւելցնելով գոնէ զքեզ թագաւորին վրէժինդրտթեանէն կը յուազի ազատել, ու չափարաւեսն Մամրիսս երկան խօսքերով այնպէս կը խոսանար մեղի:

ԲՐՈ. — Ահ, ի՞նչ ըրիք, ուրեմն Հոռմաց քալաքացին չէիր գոն նայն վայրինին, սրովնեանեւ կը մասնէիր Հոռմը ինծի համար և ոչ ալ Բրուտոսին սրովն էիր նոյն առենը, սրովնեանեւ իւր պատիւր կը ծախէիր անորդ շղթաներ փախարէն բնաւոնելով:

Տիբ. — Քու արգար բարկութիւնդ մինակ իր վրայ մի գարձունք նայք, ևս ալ նոյնովէս արժանի եմ ցասանագ. կը խոսանվանիս որ ևս ալ զողացի քեզի համար, առեի սիրեցինք մեր հայրը քան թէ հայրենիքը, մի միայն յանցանքնիս այս է:

ԿՈՂ. — Չեմ գետեր որու ցաւակից ըլլալ, հօրը, չէնէ որդւոց, թշուառ ու շատ թշուառ են ամէնն ալ:

ԲՐՈ. — Ազէկ կը տեսնամ ևս ալ, առեի Բրուտոսի սրովիք ու զեցիք ըլլալ քան թէ Հոռմաց, զերութեան մէջ ծնոք ու մնացաք զեցիք ըլլալ քան թէ Հոռմաց, զերութեան մէջ ծնոք ու մնացաք զեցիք քեզի կը նար, ինչպէս որ քաղաքացի հօր մը կը վայրէր, գուք. ու ևս չէի կը նար, ինչպէս որ քաղաքացի հօր մը կը վայրէր, զին ու ազնուական մասնութեանց մնանցը տալ ձեզի. սրուեակիք, զին ու ազնուական մասնութեանց մնանցը տալ ձեզի. սրուեակիք, ձեր յանցանքին ուրիշ պատճառ չեմ վնասեր, ևս ինքինքս կը մնացաքին ծառայական վիճակի մէջ համբերասար բառթիւնս ու զուգազին ծառայական վիճակի մէջ համբերասար բառթիւնս ու զուգազին, զնեզ ալ զողացու վարժեցուց: Ահ, գիտթիւնը մնան չէ զուգ, զնեզ ալ զողացու վարժեցուց:

սրախս մէջ, սրգեակիք իմ, սիրեի սրգեակիք, ևս ձեզմէ առեի թրշուառ եմ. ոհ, թէ որ Հոռմը մասնելու կոմ հայրենիդ մահութնէ փրկելու ընարութիւնը ձեր ձեռքն էր, ինչու մաքերնիդ չի բերիք որ Բրուտոսին բաւական էր մէկ սուր մը զինքը վաստութիւնէ աղաւելու համար, ու Բրուտոս սուր մը ունէր, ու զիսէին զայն իւր սրգիքը. պէտք էին ուրեմն զողալ իրենց հօր համար:

ԿՈՂ. — Ալ դազրին ով Բրուտոս ցաւերդ ու բարկութիւնդ գուցէ կրնան զես աղաւակի սրգիքներդ:

Տիբ. — Փրկութիւն չկաց ինծի համար, ալ չեմ ուզեր ապրիլ. կորմնցոցի սիրեի հօրս համարումը, ու թերեւս սէրն ալ, չէ, ալ չեմ ուզեր ապրիլ. բայց իմ ախտը օրինակովս թող արգարանաց կրսեր եղբայրս ու աղասի:

Տիբ. — Շատ միծ է մեր յանցանքը ով հայր, բայց հաւատար է. անիրաւ ևս թէ որ հաւատար չի կը սես սրախին ալ: Թերեւս Հոռմաց ինամամածու երկնայինն աղին ուզեց որ մեր արիւնը հիմն ըլլաց ցանկալի աղասութեան:

ԲՐՈ. — Ահ, սրգեակիք, ալ այսչափ բաւական է. ձեր անկեղծ ու վսեմ զզնումը կը խորսիէ սիրաք, ահ, կիմանսոմ որ զես հայր եմ քան թէ հրապառու... սականներս կը զողան զթութիւնէ ու չարասանջ զզացմանքներէ, քիչ առենէն բալոր արիւնըս սիրաք թափեւմ հայրենեաց համար... Հոռմաց նոր կինդանութեանը վերջն հասասառութիւն մը պէտք է. ու անիրայ իմ արիւնս սիրաք ըլլաց, միայն թէ ազատ ըլլաց Հոռմ. երդում կրնամ և ոչ մէկ օր մը ապղելու ձեզմէ եաքը. եաքի անզամ զրկեմ զձեզ սիրելի սրգեակիք... զես կրնամ զրկել զձեզ... արցունքներ կրնգմիջն խօսքերս... մնաք բարով... սրգեակիք իմ: Հիւպասոսազ Հոռմաց, ահա, քեզի կը յանձնեմ առ թուզթու. սուրը սրարասուրութիւն մը կը զնեմ վրադ առ թուզթու Հոռմաց զիմացը հաներու. քու սրասուրութեանդ յանձնուած են յանցանքներն ալ. քեզի հետ արշայուսին սիրաք զամ առեանդ ատեանդը: Ալ երկան առեն չեմ կրնար զիմանալ այս անպութ տեսարանին:

ՏԵՍԻԼ Գ.

ԿՈՒՆՍՏԻՇՈՍ, ՏԻՏՈՅ, ՏԻԹԵՐԻՇՈՍ, ԶՈՐԱԿԱՆՔ

ՏԻՑ.— Յաւալի՛դ հայր . . .

ՏԻԲ.— Միան թէ ապաս ըլլայ Հոռվմ . . .

ԿՈՂ.— Եկէ՛ք ինձի հետ :

ԶԳԻ ՎԱՐԱԴՐՈՅԻ



ԱՐԱՐՈՒԱՌ Ե.

ՏԵՍԻԼ Ա.

ՃՈՂՋՎՈԽԵՐԳ, ՎԱՐԴԵՐԻՇՈՍ, ԿՈՒՆՍՏԻՇՈՍ, ՔՐՈՒՏՈՍ

ԿՈՂ.— Ո՛ Հոռվմայեցիք . պայծառ և զուարիթ ծագեցաւ ձեզի
երէկ արեւը . երբ այս առեն ազատութեան առաջին ձայները կը
հնչին օգոսն մէջ , ես ցաւոց մէջ ընկղմած լուռ կեցեր էի : Այս
չարագէպ օրուանս մէջ , աւազ , ուրիշ պաշտօն մը կը մնայ ինձի
կատարելու . որովհետեւ մնձ Բրուտոսն հետ հաճեցաք զիս հիւպա-
տոս ընտրել , կը մշէք դուք ամէնքնիդ ալ ձեր ատեանին մէջ ըրած
երդումնիդ , մեննի մանաւանդ , քանի թէ Տարկուինւանց վաս լու-
ծին տակ նորէն մանալ . երդալնայր նաև հալոծել ու չնշել օրի-
նաց բռնութիւն ընողը . բայց միթէ կրնա՞ք հաւասար , ձեր զիմացը ,
ես նախ և առաջ կը պարաւորիմ ամրաստանել շաս մը նզօր եւ
երեւեփ քաղաքացիներ , վասանուն անօրէն եւ երդմնազանց վաւա-
կիցներ , որ թագաւորին կոզմը բռնելով միաբաներ են Հոռվմայ դէմ :

ԺՈՂ.— Թագաւորին , եւ ով են անօրք , ով են Հոռվմայեցի
անուան անարժան մասնիչ դաւաճանները . շուտ ըրէ՛ , զրոցէ ա-
նուննին որ կառը կառը ընհնկը զիրենք :

ԿՈՂ.— Ահ . . . երբ անոնց անունը լսէք , թերեւս ով զիտէ . . .
կը գաղամ ևս երբ միաքս կը բերեմ . առելի զթութիւն պիտի խըն-
դրեմ ձեզմէ , քանի թէ անաչատ արդարութիւն . զրեթէ ամէնն ալ ե-
րիաստարդ են . զես անփործ գերաւթեան խստ վիճակին որուն մէջ
գանուեցանք մննք . ու ապականեալ արբանեաց թունաբեր շբոյն
տակ մնծցած , բռնաւորութեան պատուիները ճաշակեցին առանց ա-
նոնց գանութիւնը զգալու :

ԺՈՂ.— Ով ըլլան նէ ըլլան , երդմնազանց ու մասնիչ են .
արժանի չեն զթութեան , թող կորաւուն . ազատութիւնը կուգէ որ
չուառով կարուին նորաչէն քաղքին վիտած անգամները . զրոցէ ա-
նուննին . իմանանք :

ԿՈՂ.— Յանցաւորները շաս են . առկայն մի եւ նոյն կերպավ
յանցաւոր չեն ամէնն ալ . կան ումանք որ կը մնրմն գերաւթիւնը

ու լի է սիստերնին ազնուական զգացումներով, բայց նենդուար Մամիլուսէն չար հարքներով մոլորեալ եւ խարսած :

ԺՈՂ. — Ուր է ասս անօրէն Մամիլիսը . ո՞վ կատաղութիւն . ո՞ւր է :

ԿՈՂ. — Մութը չկոխած, քաղքէն գուրս հանել տուի զինքը . վասն զի այդպէս կը պահանջէր աղբաց սուրբ իրաւունքը . Հոռվմաց արդարասէր ժողովուրդը իրաւունքը կը յարգէ, ու հաւատարմաւթիւնն է մեր աղասութեան հիմք :

ՎԱՂ. — Իմաստութեամբ գործեցիր, աղասելով զինքը մեր կոտաղութեան ձեռքէն, եւ անարատ պահել սուրպ մեղի արդարութիւնը . Առաւածներն ու առաքինութիւնը թող մեր կողմն ըլլան, ու վաս բոնաւորաց գրոշոյն տակ թող ժողովուն՝ մասնութիւն, վասութիւն եւ երինացն արդար բարիւթիւնը :

ՈՒՇԵ. — Բայց իրենց նզովեալ գանձերը պէտք է իրենց դարձրնենք, որպէս զի Հոռվմաց վնասուն գործածեն . բոնաւորաց ձեռքը սուրբէն աւելի, սկիբէն պէտք է վախճակ :

ԺՈՂ. — Իրաւ է . պէտք չէ որ այդ գանձերը գէնք մը դառնան վատերուն ձեռքին մէջ . բայց մերինն ալ չըլլան . ի՞նչ պիտի ընենք ուկին մենք որ մէջքերնիտ սուր ունինք ու կուրծքերնիտ աղասութեան ամուր զրանք :

ՎԱՂ. — Մսիփի գանձան բոնաւորաց գանձերը, եւ կամ թափուն Տիրերիստն ալիքներուն մէջ :

ԺՈՂ. — Ու անոնց հետ ջնջուի բոնաւորաց յիշատակը :

ՎԱՂ. — Ու մեր գերութիւնն ալ :

ԿՈՂ. — Զեզի արժանի է այս որոշմունքը, շուտով պիտի գործադրուի ձեր կամքը :

ԺՈՂ. — Այս, բայց առ այժմ, յայտնէ մեզի գաւակցութիւնը եւ դաւաճանաց անունները :

ԿՈՂ. — Ո՞վ երկինք . կը դողոմ ես, ու չեմ զիտեր . ի՞նչով սկսիմ :

ԺՈՂ. — Բայց Բրուտոս լուս եւ անշարժ կը կենայ . կարծես թէ արցունքի նշաններ կան աչուներուն վրայ . ուրեմն փութա . զուն խօսէ Կոլլատինս :

ԿՈՂ. — Ո՞վ գասնութեան :

ՎԱՂ. — Բայց ի՞նչ կը նշանակեն այս հառաջանքները . զուն Հոռվմա աղասարարը, Լուկրէտիայի ամուսին եւ մեր հիւարտառը չես, ո՞ Կոլլատինս . միթէ բարեկամ կուզես ըլլալ զուն ալ

մատնիչներու . սիրազ զմութեամբ կը շարժի անոնց համար որ անգութ թհամամի են Հոռվմայ :

ԿՈՂ. — Երբ պիտի լուեր իմ խօսքերս, գուք ալ հաղորդ պիտի ըլլաք այն ցաւոց որ կը կեղեք զիս . սարասկով, սպշտեամբ եւ զմութեամբ պիտի լեցուիք : Առ թուզթը Մամիլիս Տարկուինանց պիտի տանէր . զետ ինքը հոռվմէն գուրս չերած, առի զայն ձեռքէն, եւ խոստվանեցաւ անօրէնը, որ սարը մէջը ստորագրող քաղաքացիքը երգում ըրեր էին առաջիկաց զիշերուանս մէջ քաղաքին զոները բանալ թագաւորին :

ԺՈՂ. — Ո՞վ սոսկալի մասնութիւն, սատկին չարերը, թո՛ղ սատկին :

ՎԱՂ. — Սցագիսի յանցանքին թեթև պասիժ է մահը :

ԿՈՂ. — Թող վաղերիս կարգաց ձեզի այս աղէտալի թուզթը . ահա քեզի կուտամ . ա՛ս, չեմ կրնար ես բերանս տանել այդ անունները :

ՎԱՂ. — Ի՞նչ կը տեսնամ . ամէն մէկուն իւր սոսնձին սառագրութիւնը սու թզթիս մէջն է . մամիկ ըրէք Հոռվմացեցիք, Ազուի լիս զրոխ է զաւակցութեան . ամէնէն սոսնջ իւր անունը գրուած է :

ԿՈՂ. — Ամէն մէկուն ցըցուցի ես այս թուզթը և ամէնն ալ խոստվանեցան ձշմարիտը . շլթայներով կապուած հիմտ ձեր զիմացը կուզան :

ՎԱՂ. — Անկէ եաքը . . .

ԺՈՂ. — Ի՞նչ, զրոցէ :

ՎԱՂ. — Զեմ կրնար հուսատալ աչքիտ . կը կարդամ չորս անուններ :

ԺՈՂ. — Որսնք են :

ՎԱՂ. — Բրուտոսի մերձուոր աղդականներէն :

ԺՈՂ. — Վիսիլեանք :

ԿՈՂ. — Դես ուրիշ անուններ ալ պիտի լուեր հիմայ :

ՎԱՂ. — Լուկրէտ, զատ զատ ամէն մէկուն անունները . Մարկոսիսնենք, Ակսավեանք, Փալլավեանք աւ դես չատ մը ուրիշ անուններ . . . բայց վերջինները սարսափալ կը լեցնան զիս . թուզթը ձեռքէս կիցնայ . . .

ԺՈՂ. — Որսնք են արգեօք . . .

ՎԱՂ. — Զէ, երբէք չեմ կրնար հուսատալ . . .

ԲԲՈ.— Ամենէն եաքի ստորագրուող անունները Տիառա և Տիբերիան են:

ԺՈՂ.— Քու որդիքներկ որ զժրադր հայր . մահագուշակ օր :

ԲԲՈ.— Բարեբաղդ օր ձեզի համար . Բրուտոս քաղաքայինեւ բէն ուրիշ որդիք ալ չի ճանչնար . երէկ բոլոր արխան Հոռվիմին համար թափերու երդում ըրի , այսօր պատրաստ եմ կատարելու զայն :

ԺՈՂ.— Վայ քեզ , ով Բրուտոս :

ԲԲՈ.— Բայց ի՞նչ , բոլոր Հոռվմայեցիք լուս և ահարեկ կեցեր են . ամէնքնիդ ալ Բրուտոսին վրան կը դողաք . բայց ով աւելի մեծ վտանգի մէջ կը դառնուի այսօր . լուէք ինձի . Բրուտոս չի նէ Հոռվմ : Հոս ամէն մէկը ամէն բանէ առաջ Հոռվմայ ազատութիւնը , ապահովութիւնը ու մեծութիւնը պէտք է հոգայ : Անդութիւն կատրած ու գերութեան շվթայներ պատրաստուեր են մեզի . ինձի կիյայ ձեզի համար դողալը . ուրեմն թող դադրին ձեր արցունքները . ես նաեւ պիտի ցացնեմ ձեզի , թէ իմչալիի հմանց վրայ պէտք է կանգնենք յաւիտենական քաղքին ազատութիւնը :

ՏԵՍԻԼ Բ.

ՅԵՐԵՒՏՈՍ , ԿՈՒՆՊՏԵԽՈՍ , ՎԱՌԵՐԵԽՈՍ , ՃՈՂՈՎՈՒՐԳԻ ,
ԳԱԽԱԿԱՑԻՔ , ուրայներով :

ԲԲՈ.— Մեծառչակ օր մըն է այսօր Հոռվմայ համար : Ո՞վ դուք չարեացապարս զիւխներ օր ձեր հայրենիքը խոր նորածին . ազատութեանը մէջ ուղեցիք լսդդել . Հոռվմայ զիմացը կեցեր էք դուք . ջասագով կեցէք ձեր անձին եթէ կրնաք . կը լուէք ամէնքնիդ ալ , ուրեմն մահապարտ էք դուք . անդարձ վճռ կարսույ ձեր զիւխն վրայ Հոռվմ . . . ո՞հ . ասկայն կուլաց իմ իշխանակիցս . կը լուն ձեւ բակոյան ու ժողովուրդը . . .

ՏԻԾ.— Մեր մէջը միայն մէկը կայ որ անմեղ պիտի մեռնի . ու անկայ իմ եղբայրու է :

ՏԻԾ.— Զէ , մի՛ հաւասաք . կամ երկուքնիս ալ անմեղ կամ երկուքնիս ալ յանցաւոր ենք . իր անուան քովը իմ անունս ալ զիւռած է թղթին մէջ :

ԲԲՈ.— Ո՞չ ոք անմեղ է ադ թղթին մէջի ստորագրուողներէն :

ԿՈՂ.— Ո՞ Հոռվմայեցիք . դաւաճաններուն մէջ կը զանուին իրաւ , այս թշուատ երիտասարդները . բայց նենդաւոր Մամիլիսսին թելագրութիւններէն խարուեցան , ու մոլորեցան . ուսափ իրենց աւնուններն ալ ստորագրեցին մինակ իրենց հայրը մահուանէ աղատեւր համար :

ԺՈՂ.— ձշմարիս կը խօսիս , ուրեմն մինակ անոնք պէտք է աղատ ըլլան :

ԲԲՈ.— Ի՞նչ կը լսեմ . անիրաւութեան վրայ կուզէք ուրեմն հասաւանել ձեր զօրութիւնն ու ազատութիւնը , վրէժինդիր սուրը այնչափ յանցաւոր զլուխներ զարնելու ատմնը մինակ պէտք է իմ որդւոց խնայել , որովհետեւ հրւապատոսի որդիքներ են . դաւաճաններու անուանց եւա իրենց անուններն ալ ստորագրուած են . կամ ոչ ոք , կամ ամէնն ալ պէտք է մեռնին . ներել ամէնուն՝ Հոռվմայ կրտականը փափաքիլ է . արձկել միայն երկուքը՝ անիրաւութիւնն մեծ . աւելի զթութիւնէ քանի թէ արդարութիւնէ չարմիալ կոլլատինս ուղեց արգարացնել զիւխնք . լսելով թէ , հայրերնին կուզէին ազատել , բայց ուրիշներն ալ , ով գիտէ , չէլն ուղեր արգեօք ազատել իրենց հայրը , եղբայրը ու որդիքները . ուրեմն մի և նոյն յանցանքով պարտաւոր են ամէնն ալ . կրնայ հօր մը սիրաը դառնութեամբ ու անհուն ցաւով լեցուիլ իւր որդւոցը վրայ . բայց հրւապատոսին պարագն է ապահով ընել նախ հայրենիքը ու ետքը իւր որդւոցը զիսկներուն վրայ իյնալ մեռնիլ . անզութ բայց արդար օրինակ մը պէտք է մեզի , աւելի զօրաւոր եւ աղատ ըլլալու համար . Զօրականք , թող յանցաւորները ամէնն ալ առաջ անցնին , ու իջնայ ասապարը անսնց զիստեն վրայ : Ասկայն սիրաս ալ չի զիմանար . . . կը մօտենայ հնուոր պատուհասին ժամը . . . ինչուան հրմայ հրւապատոսն էր որ խօսեցաւ . զիսկնեք հրմայ ամենաթշուառ հօրը ցաւագին վիճակը . . . տասկարները կը պատրաստուին արդէն . . . ո՞հ , ծածկեմ իմ զէմքա . ներեցէք հայրական արցունքներուս . բայց դուք աչուրնիդ զարձուցէք անոնց վրայ . աղատ ու մշտակեւ . կը կանգնի կը բարձրանայ Հոռվմ այդ արիւնէն :



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԵՆ



ԱՆՄԱՀ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ

ԲՈԼՈՐ ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԴՐՀ.

Ա.	= Կատակերգութիւն երից ժաշաց	1
Բ.	= Կատակերգութիւն աւազակաց	1
Գ.	= Արակ, ողբերգութիւն 5 արար	2.50
Դ.	= Մահ Կեսարու, ողբերգութիւն 5 արար	2.50
Ե.	= Վահան Մամիկոնեան, ողբերգ. 3 արար	2
Զ.	= Վահեկ, ողբերգութիւն 3 արար	2
Է.	= Սաւուդ, ողբերգութիւն 5 արար	2.50
Ը.	= Բրուսոս Ա. ողբերգութիւն 5 արար	2.50
Թ.	= Կոռնակ, ողբերգութիւն 5 արար	2.50

Ամէնքը միասին կազմուած 20 դր.

2535

2013

Հայաստանի Ազգային գրադարան



NL0446335

